

* * *

Միչեա անկոխ նամբաներո
 Կ'ապրէր, հովը «Տուլ» աղին.
 Ոչ ոք կար հոն գինի գովելու,
 Քիչեր՝ սիրող սրբազին:

Մանուշակ մը ժայռին մօտիկ,
 Կէս մը պահուած աչկերէն,
 Աղուօր, աստի պէս մէկ-հասիկ,
 Փայլող երկնի կամարէն:

Ապրեցաւ անծանօթ, լիչեր
 Իմացան երբ ա՛լ չըկար.
 Լիսսին հողին գիրկն է իջեր,
 Մն՛, սարբեր՝քիսն ինձ՝ համար:

W. WORDSWORTH

ԹՐԳՄ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Երբ աստու իրիկուն աղօթով շլարուի՝ ա-
 նօզուս եակ մը կը դառնայ:

Հայաստանեայց եկեղեցին ուրիշ եկե-
 ղեցիներէն շատ աւելի հոգեշունչ աղօթք-
 ներ ունի իր մատաղրքին մէջ: Ս. Գրիգոր
 Նարեկացին այնքան աղօթասէր մէկն էր
 որ Աստուծոյ հետ կը խօսէր շարունակ:
 Իր նարեկ Աղօթամատենը լեցուն է հոգե-
 բուխ աղօթքներով: Ս. Ներսէս Շնորհալին
 նոյնպէս այնքան աղօթասէր մէկն էր որ
 Հայց. եկեղեցւոյ աղօթքներուն ու շարա-
 կաններուն կարենք մէկ մասը իր զրէչէն
 ելած է: Իր «Հուսուով խոսովանիմ» ա-

ղօթքը՝ որ 24 համարներէ կը բաղկանայ,
 Հայց. եկեղեցիի աղօթքներուն փաստ-
 պսակը կը կազմէ և թարգմանուած է 36
 տարբեր լեզուներու: Այն մարդը որ կ'ա-
 ղօթէ իրեն քրիստոնեայ, իր պարտակա-
 նութեան պատնէչին վրայ հաստատուն կը
 մնայ ամէն ատեն, և Աստուած ալ մէկ կամ
 տարբեր միջոցներով կ'օգնէ իրեն միշտ:

Ուրեմն չվհատինք կեանքի խոչընդոս-
 ներուն առջև, աղօթքով մեր դժուարու-
 թիւները Աստուծոյ ամենիք, ինչպէս Պօ-
 ղոս առաքեալ բրտւ, Աստուած կարող է
 մեզի յաղթութիւն տալ:

Ֆէլզո, Գալիճ.

ԳՐ. Ա. ՍՍԻՍՅԵԱՆ